

## 35. Ա Ր Ի Ն Ե Լ Ք

Երկարաժամշերթ, Փարիզ, 1855—1866:  
Խմբ. Պ. Ընդհանուր: Ձպր. Վալտէր:

Արշափ գլուխ այնչափ կարծիք: Մինչդեռ  
ի Կ. Պոլս ազգային թերթերն հացիւ երկու  
սովորական մասմէն քիւ մը կը շեղէին ազգայ-  
ին Հինոսական, Խնդիրներու վրայ մեղմով եւ  
անհածութեամբ խօսելու, անդին արեւմոից լու-  
սաւորութեան կենդրանին մէջ՝ ի Փարիզ 1855  
Յուլիս 1ին երթեմ-ուանող Ստեփան Անդան-  
եան Աւելուց առուն կիսամասեայ թերթի մը (8<sup>o</sup>,  
Երես 32, տարեկան 26 Ֆրի), լրսու տուաւ, եւ  
անմիջապէս յառաջարանին մէջ փութաց յայ-  
սել՝ թէ իւր սովորութիւնը բոլորվին հակա-  
ռակ է մինչեւ այն ժամանակ հրատարակեալ  
թերթերու. «Յուսամք թէնէ, կը գրէր երիտա-  
սարդ Խմբագիրն, ազգը քսան տարիէ վեր իմաս-  
տանիւրու սուտաւմուս գովեսար եւ անամօմի  
շողբորթութիւնը լսելէ ետեւ, քիւ մ'ալ ճշմա-  
րիս քննութեան եւ անշահասէր խրատի ականջ  
պիտի զնէ, եւ իր էական պահանութիւնները պի-  
տի շտէք . . . Աւելուց այն աստիճանա մըզ բե-  
րան չը պիտի ըլլայ, եւ քանի մը մարգերու հա-  
ճէլի ըլլալու համար ճշմարտութեան երեսը չը  
պիտի թքնէ կամ մրոտէ:

Խմբագրին համաւան<sup>1</sup>, թերթին աղքատին  
բովանդակութիւնը՝ միացեալ խորհանաց հետ՝  
նոսասաւոր նշաններ չէին տար երկար կենաց:  
1856 Յունի. 15ին թերթին 14<sup>o</sup> թիւն վեր-  
ջնն եղաւ, ի սահաւութենէ բաժանորդաց, կամ  
ինչպէս կ'երեւայ՝ առ ի չպյու միթթշ<sup>2</sup>: Եւ ի-  
րք պիտի սասակի սպասարկուած «Ճշմարիս  
քննութեան եւ անշահասէր խրատի» հետըը  
չկար լրսու տեսած այն 14 թերթերուն մէջ՝  
Կ'երեւայ թէ ազգին բոլոր պակասութիւններն  
եւ աղջլընքն «Պուրատան կտակի, խնդիրն Էր,  
որմէ զատ ննդորյ մը վրայ չի խօսիր այս խրոխ-  
տաձայն թերթն:

(Հոգունակէլ:)

Հ. Գ. Գ.

## Ս Ա Ց Ե Ն Ս Խ Ո Ս Ս Ա Կ Ա Ս

ԱՌԻՆՆԱՆ ՄԻՀԱՌԱՆ — Երեքեղութեան ընդարձակ  
բարարան, տաներէն- (արական տաներով) հայ-  
ութն-զաղողիւլէ: Կ. Պոլս, Տագր. Ն. Վ. Պէրակիւման,  
1888: 5<sup>o</sup> Ծին: Ժ. 1140: Գիւ 25 դր.:

Այս բարարանին վայս, որպ պազգառութիւնն  
այս տարի ի գումար եւա, ոչինչ կարեւոր գործիւն  
ցարդ երեւցաւ հոս. որ գիսանական մեակւութեան

<sup>1</sup> Մուսէ, 1859, թ. 387;

<sup>2</sup> Մուսէ, 1859 թ. 401.

Եան է: Ամենեւին կարեւորութիւն յունեցաց. կամ  
նաև անցէտ հրատարակութեանց վրայ երբեմն  
զովեսաներ կը շուային ինքնակից քննադատը,  
մինչեւ ամէն նկատմանը պիտանի եւ նկատմակին  
յարմար գործ մը հրատարակ գուշուն ող դր երեւան  
կ'էլք արժէքը ծանրթ ացնելու: Եթէ գինագա-  
տին պարզն և յուին պարտաւել անշահասէն,  
նոյնպէս կը պարտաւորինաւել լաւ: Ծովէլ անախանձ:  
Բառարանին հեղինակին անոնքն մարտարա-  
զարիս մէջ արդէն շատ պատկանելի է իրեւէ փորձ  
եւ հմատ տաճկդէտաբար առանենք շատ զան, բայց  
ասոնց մենան իրարէ ընդօրինակութիւնը են,  
յաջորդ անարդիքին վայ գրէթէ որին առանձին բար-  
թիւն կը ցուցնէն: Թէեւ իրանաչափ հեղինակ  
յատու յառաջարանվ կը թուէ մըսն իւր գերա-  
զանցութիւններն: Այս պահճառաւ ահա սմանէց  
յառաջարաններու իրաւամբ հրատարակութիւնն չե-  
տոր, որովհետեւ բազալ միջ կը խոստանան եւ  
որին կը խառարէն: Սակայն մըր առաջինց հեղին-  
ակին նախարան այսպիսի չէ: Իւր գործն ինչ ան-  
ձակ ընդապահութիւններն էր: Առաջ գործ չունե-  
ինք, որով սակայն միայն կարել է ուժակար ըլլալ  
օսմանէրն սորոգու ազգայիններուն: Երկրորդ՝  
փոխակի հին հայերէնին արդի սպարական լեզուն  
գործածեն առաւելութիւն մին է, որու զոր էր իւր  
անէն նախորդ բառարակութեան եւ բառարակ բառերն  
ընդուութեանը առանց եւ անդորրականները  
մերժուած են, եւ այս կարեւոր գործը կրնա հե-  
ղինակ դիմար կատարել, որովհետեւ թուրքա-  
րէնի կ'ենանի գրականութեան կը զազի հիմնա-  
պէս թէ այս մասին բառական լոյզուն է: պէտք է  
ամէն արդար մասնակէն վկայէ մատանը նաև  
թէեւս ամէք անցրանէնք: Ընձնար աշխատա-  
ծե հաւաքար կ'երեւի հեղինակը շատ մը դիմանա-  
կան եւ արդեստական բառեր, զորոնց որիից բա-  
ռարաններու մէջ վայրապար կ'ործնենք:

Օսմաննան բառերու գելածն նաև գաղղիա-  
կանները գուելով՝ յայժ պիտանի եղած է գործը՝  
ոչ ազգայիններուն միայն, այլ նաև օտարազգի-  
ներուն, որոնք իրեւէ զեզ, մասնաւող թէ քան  
զմեց աւելի կարատութիւն ունեն այսպիսի հմտա-  
ցու եւ օգտաշատ բառարանի մը: Վերջին ժամա-  
նակներու մայրաբարձրին մէջ հրատարակուած այն-  
գունակ բառ-գիրը մը<sup>1</sup>, (որուն հեղինակն օսմաննեան  
լոյզուն նոյն իսկ ամենակարեւոր տարերաց ան-  
հմտել կ'երեւայ՝) շատ անկատոր գործ մին է: Հե-  
տեւայէն Արքիւն բառարանին մասնցուանելու  
ծառայութիւնն ընդ հանուը՝ եւ համաշխարհային  
է օգուտն:

<sup>1</sup> Dictionnaire Turc - Français en caractères latins  
et turcs, par K. Joussouf, Constantinople, Imprim. Ab-  
uz-Zia 1883.

Օսմանիերէն լըզուի ուղղագրութիւնն, որ գոռնէ թաւրքեցն տարեկ մասուն ասպարան կանոնաւորիթին մի չեւ առած, չեւ վիճակին հնարինոց ձեւով պահած է ի խոհեմութեանը, թէ եւս նորացնու ու դիւրագցն մասով ալ օկասօն են մաներ գրեթէ: Ասակայս այս վերջին կերպ զրութիւնը շնէր կարծեր որ ըստՀայուսականութիւնի իշխանութ ունենալ. վասն զի թէ թօւրքերէնն եւ թէ նաև պարսկէնն՝ պարապան տառերն ընդունեէն ետեւ, որ ճայնաւորոց գործածութիւնը չունի, բնակն այդ գործաթիւնն կերպին պիտի հսկեթէն: Այս հարկն ահա գրեթէ ի կատուցէ հրաժարի ձայնաւորոց գործածութիւնն, որով ընթեթափառ թիւնը գուարին:

Օսմաններէնն, զգը մանուանդ մայրաքաղաքին մէջ այնչափ նաև օտար ազգեր կը խօսին՝ իրէնց մայրէնի լեզունն հնագութեան զայ յարմարելով, արտաքրօնիք մասին շատ տարրերութիւններ յառաջ բերած է. թ թա այս իսկ բան թու ըքերուն քերնէն լուսած հնամեւուն, որ պյուն հնապայնն եւ սուութարանախն չէ. Բայց այս վիճակ մէն է, զգ առէն ինձնանան լըսու յառաջ բերած է մասնակութիւնն ուստի եւ հնագոյն հնամեւունը որպաշ ալ ցայտ ց պյուն համարուին, նորագոյններն ալ արհամարհէնի շնու, մանաւանդ երբ ընդհանուր եղած են, թէեւ աղաւագութ եամբ. «Ճենաւագն իմաստութեամբ կը վարի հնդկանին», երբ զրաքիւսական տառապնութեան զայ՝ նաև ժողովրդականը կը գիտէ.

Բայս թարգերէն բառերը զնելու, որպատ  
կերեր, միանալութիւն կիւն, կախած ելով մի  
զայց և անպահ կամ՝ արդէն ծանօթ բառերով դորձը  
ձանոցացն էտքուն եւ աշխատութիւն յանձնի կա-  
ռու նաև ասնց կարեւորութիւնց ջանապահիւ, որ  
աւելորդ էր Բառ արան դորինան նպաստանի բառ  
կարի ամեն բառ և ոճ բանձագիւղ է իւր զարձին  
մէջ որով պայմ ընդ հանուր զուռայ հնայիւ,  
ապա թէ ոչ՝ պայմ մանահան ծառայութիւն մը  
մասացած կ'ըլլայ, զոր ասկան իրէն վիճման գրած  
չէ այս բառապահն: Մենքն ընդ հանուր ապա, կը փա-  
փակէրինք, որ պատ թարգերէն մթե իւր աւելի հա-  
րուստ ըլլայ: Այս առանք աւելի գոտակիր պատի  
ըլլար մանահան աննց, որոնք թարգերէնի միջնին  
ցած քաջիկերէն մանահան կ'ուցնան Այս մերժին.  
Աշխատական բառ ունեն գործածութեան թիւ-է կոր-  
ծեր նուապահունց, եթէ չէ առաւելություն:

**Օսմաներին բառեցում գէմ զաղցիերէնները**  
մեծ խնամվ եւ զուշով եամբ դրաս են՝ արդի  
գործած ութեան համաւատ Խոկ Հայերէնի մասին  
աւելի աշարժագործին իր պահանջներու ։ Կառա  
սպրած տառապիտաններ աւելի Հայերէնի մէջ են:

Բառարանն, որ գրեթէ հազօք երկու հարիւր  
էլք բրազապա՛ զիրասար, փարապիր, զիրապնի  
մատեռնիկ մըն է, կը բովնդակէ արօսերէն եւ  
պարսկերէն առածներս յաւելուած մըն ալ, որ իւր  
օգտականի:

Այսպիսի հանգամանցք ստուալ է Տեղան  
Մի հրանոյ Արքիեպի բառադանն, քան զոր աւելի  
կատարեալ մը ալ կը մոլովեանք որ Համարակի  
թագավոր աւաթիւ է Խաչ ազգն, որուն ուրախու-  
թիւն և ու ապահնու կը Համարին մեծորոց Տէղի-

Նաև կին նման համեստ ու գիտուն անձերն, անշուշտ  
չի դանդաղիք օգտիլ այսպիսեաց աշխատավից եր-  
կասիրութիւններէն:

**8. Թ.** Հնդկաստան — Հինգական նոր եղանակ  
Փրանսերէն շարպղութեան. Ա. Տարի: Բ. Տպագր. Բար-  
եփինեան և յոյժ ծխացեան: Կ. Պուհա, Տար. Յ. Գա-  
լիքինա, 1890: Ծ. Երես Ա. Մասին 196. Բ. Մասին  
100: Գին՝ 5 ռու:

Գաղղիերէն լեզու նորավարժ ուսանուցանց համար պատրաստուած վերջիշեալ դասագիրքը վերջիբու թ. տպագրութեամբ ի ըստ ելաւ. Յ. Գալավեան տպարանէն: Այն տպագրութիւնն որորովին կերպարանափոխ եղած եւ լաւագոյն հանդամանաց մէջ մուռաւած կը գտնենք:

Մատեանս բաժնուած է երկու մասանց. առաջինն սահմալիքի դասերը մէջ կաւանդէ լիղովի ամենէն սահմատեց սարերքն, պիսեալ օժանդակ քայլերէն. իւրաքանչիւր զախն մէջ առաջուածնորուն վկայ հայս համգները դրուած են գաղղիներէն ի հայ թարգմանելու, որոնց մոլ ընտելամայով աշակերդը կարող կ'ըլլայ գործյն յաւելիաւ Բ. Մասն հայերէնէ ի գաղց. շարագրութիւնն յօրինել:

Որովհետեւ՝ «Հմենական եղանակն», նորոք սերելու համար է, մեր կարծեար գոյց է գործըն պատասխնի բարեկարգ եարաւ Հըմանը կը մտնի և այս գժուարութիւնը եարաւ Հմենական եղանակն առա անհրաժեշտ կարեւոր հմենական քերական առթիւնն ար թողոքին, որպիսիք են զ. օ. բայ- երուն թէ ական եւ ստորադասական եղանակներն, որոնց ուսումն ա. գ. գործածութիւնը յայտնի է թէ գեռափարժ ուսանողի մը համար քիչ զժուա- ռութիւն չի պատճառաբեր: — Գաղղիկերէն բա- յերուն ինչ ինչ զարտուղի ընկերցուածն փա- կագիծ հայագիր աւանդուած են. անշարժ լս- ացոյն կը բարեւ, իմէն հայացու հնաման մէջ ձեւից առանձին է ձեւով նշանակուեն, եւ ոչ ԲՇ ասաւ և պար. ս. օ. ու. ենու են:

զործ մինչեւ ցայսօր Հայ մանկուցն Հա-  
մար Հրատարակուած շարադրութեան գրքերէն  
բաղադասըր մը կ'երեւայ, եւ ոչ անսափ “ե-  
ռանակն, նոր է, որպահ տպագրութիւն:

<sup>2</sup> Պազդիրեն թշունի համար հրատարկեած պու-  
շապահը մէկ իրեն կնքած քրիստոնէական  
ժամանակ աշխարհու մէկարև եւ բնիւթայուածքի.  
ամենի օնքիք ի համարակալ Ամերիկա Օթի Եղագաց-  
քան քրիստոնէ ի համար որու համերեւ թորածուած թիւնն  
ու ռափ եւ տարի առաջ անձանական գրատարկուած տպա-  
ռածուած ըստ եւ բարձր բարձր պահպան ու պահպան շատար-  
գան մէջ մասնաւու եւ մասնաւու առ ու ուստի համար  
առ համարակ թիւնն է Հուրդու թորածուած թիւնն լաւ  
թիւն ամենա թիւնն է թիւնն թիւնն առ ու ուստի համար  
առ համարակ թիւնն է Հուրդու թորածուած թիւնն է առ ու ուստի համար